

Մ Ե Բ

ՄՏԵՐԻՄ ԺՈՂՈՎՐԳԵԱՆՍ

Շաբաթը երկու անգամ
կը հրատարակուի :
Ստորագրութեան տեղն
է Ինձա՛մ Արևիկան վա-
րի յարկը թիւ 15 :



Տարեկան գինն է կանխիկ
պրուշ 400 :
Դուրսերէն բաժանորդ
եղողները փոստային
ծախքը վճարելու են :

4 ՄԱՅԻՍ

Գ. ՏԱՐԻ 1863

ԹԻՒ 10—11

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՅՈՒՄ

Մաւրաա և Ռափայէլ ընկերութեան
գործադիր յանձնաժողովը կը ծանուցա-
նէ յարգոյ հասարակութեան , որ Մա-
յիս 3 Կիրակի օրը ժամը 7ին Պ. Թով-
մաս Թէրզեանը պիտի շարունակէ իւր
ընդհանուր բանաստեղծութեան վրայ
գրած վերծանութեան երկրորդ մասը
Համազգեսաց ընկերութեան ժողովա-
տունը :

Աւենարպիւր ընկերութեան
Յ. ՍԱՐԿՈՒՋԵԱՆ

ԻՄԷ ՄԱՐԴԻՆ

ԸՆՏԱՆԵԱՅ ՄԱՅՐԵՐՈՒ ԴԱՍԻԱՐԱԿՈՒ
ԹԻՒՆԸ

Տես թիւ 9 .

Պէտք է զգուշանալ , կ'ըսէ միջամուխ
ընկէ կանայք այնպիսի ուսմանց մէջ
որովք կրնան յորանալ և անսաստիլ .
քանզի անոնք ոչ տէրութիւն պիտի
կառավարեն ոչ ալ պատերազմ պիտի

մղեն : Գեղեցիկ իմաստասիրութիւն ,
բայց ինք զինք կը ջրէ : Արդարև կանայք
ոչ վարիչ կրնան ըլլալ և ոչ զօրավար .
բայց եթէ անոնք հրամանատարներու կը
հրամայեն . և պատերազմողներն իրենց
օտքին տակ ունին , անոնց օգիտութեան
կամ լուսաւորութեանն ի՛նչ չի կրնար
ծագել : Ահա ինչպիսի մը զոր քննել
պարտ էր , և աս մասին , Ֆէնէլոնին խրա-
տը մեր դատին նպաստաւոր է : Մէնք
չենք ըսեր թէ կանայք մեր տեւրքն են .
աս բառը դաղղիական փափկութիւնը կը
խոցէ . մեր կամ թոտ տարիաւորներն ան-
գամ չեն կրնար ընդունել . միայն ան դե-
ղեցիկ ոգւոյն հետ օրոյ վկայութիւնը կը
չեցինք , կ'ըսէր թէ « առանց կանանց
բարին անհնար է . տունը շինող կամ ա-
ւերողն անոնք են . ընտանեկան իրաց
մանր մանր գործերը կարգի անոնք կը դը-
նեն . ուստի և ինչ որ մարդկային ազգի
կարեւորագոյն է՝ անոնցմով կը վճարուի »

Կանանց դաստիարակութիւնը կա-
րևոր է քան արանց դաստիարակութիւնը .
քանզի աս վերջինը կանանց գործն է . աս
է Ֆէնէլոնին վարդապետութիւնը , աս է
անոր զրբին բովանդակութիւնը :

Ս. զիբքը կանանց մեծամեծ ազգէ .

ցում թիւներ ունեցած ատենը գրուեցաւ . այնպիսի ժամանակ մը՝ որ իրենց ասպետական զաջէն կուտային ընկերութեան այն ողորկ և չնորհալի ձևերը որոնք Եւրոպայի կերպարանքը պիտի փոխէին : Սակայն կանխակալ կարծիքներու (Կախարչարմանց) գորութիւնը տակաւին այնչափ էր որ . . . յետէ կարծու և տափու արքունեաց մը առջին անգամ , Ֆէնելոն իր աս ձեռնարկութիւնը , ոչ միայն օգտակարութեան կամ մարդասիրութեան պատճառներով՝ արգարացնելու ստիպուեցաւ , այլ և սա լոկ աստուածաբանական սկզբունքն ալ յառաջ բերաւ թէ՛ « կանայք Յիսուս Քրիստոսի արեամբը զնուած մարդկային ազգին կէսն են , ուստի մեզ յաւիտենական կենաց համար սահմանուած են : » Անոնց ոչ երգել , կաքաւել և զայելուց կերպով յարգութիւն ընել միայն , այլ և ուրիշ բաներ ալ ուսուցանել տալու համար , փրկութեան արդիւնքը փաստ ընել , և կանայք Յիսուս Քրիստոսի արեամբը ծածկել հարկ եղաւ :

Ան դարը Ֆէնելոնի խորհուրդն աղէկ չմտնեց , մեր դարն ալ անփոյթ ըրաւ : Ասոր վարդապետութեանը միջամուխ ըլլալու համար , կաշտեմ մենք բաւական յառաջ գացինք . բայց և այնպէս Եւրոպայի մէջ որչափ երկիրներ , Վաղղիոյ մէջ որչափ քաղաքներ կան ուր այն ճմարտութիւնները տակաւին անձանօթ են : Քաղաքակրթութեան կեդրոնին մէջ անգամ , կանայք միթէ ե՞ն ինչ որ պարտէին լինել , անոնց դաստիարակութիւնը ո՛չ ապաքէն տակաւին այսօր մեր ասպերախտութիւնն ու յառաջատեսութեան պակասութիւնը կը յայտնէ : Անոնց կրթութեան կերպը տեսնելով կրնանք ըսել թէ մարդիկ տակաւին այնպէս կը կարծեն թէ կանանց բարի կամ չար կամքն ամենեկին առանց ազդեցութեան կը մնայ : Ո՛վ կանայք , ապա ճշմարիտ է ուրեմն թէ ամենայն ուրեք անիմաստ մարդիկ ձեզ թշուառութեան ,

անկաճութեան կը մասնեն . ամենայն ուրեք . ձեզի հետ իբրև խաղալիկ կը վարուին , ձեզ իբրև կուռք փակեալ կը սահեն , ձեզ իբրև վաճառք տուռ և առ ըրած են : Ամենէն կիրթ ազգեր , փոխանակ լուսաւորելու ձեր միտքը և կրթելու ձեր անձը , ձեզ ապականէն իրենց երջանկութիւն կը կարծեն . զարգն ու պատճառները ձեզի իբրև կենաց առաջին պիտոյքը , և գեղեցկութիւնը՝ իբրև մարդու յատկութիւններուն առաջինը , նկատել կուտան . ձեր վրայ գեղեցկութենէ ուրիշ բան ատենել չեն ուզեր , և ո՛վ յետին անմտութիւն , ձեր սիրտերը թիւրեղէ , ձեր հանձարը մթացնելէ , ձեր բանաւորութիւնը , մարելէ՝ խափուցանելէ ետքը , իրենց պատիւը ձեր առաքիչութեան կը սպասեն :

Ասոր համար է որ մեր կանայք կարեւոր իրաց համար այնպէս ցուրտ , և չընչեցող համար այնպէս եռանդուն են : Որուան ցնորիւքը անդադար յուզուելէ ետքը՝ բուն սաստկութեամբ կը դառնան այնպիսի բաներու որ ոչինչ են , և ոչնչի համար կը կեղծաւորին , կը կեղծեն , կը տանջուին . ցրտոյ , տօթոյ , քաղցու կը համբերեն . իրենց առողջութիւնը կ'աւրեն , իրենց կեանքը վտանդի մէջ կը դնեն : Բա՛բէ , մեր գտաւորքը բարբով յայրատ և տարփաւոր կ'ընենք , մեր կանայքը տղայամիտ կը կրթենք , յետոյ երկիրէն փառք և երջանկութիւն կը խողրենք : Բայց բուն արդիւնքն ի՞նչ է . կանանց ազգին թեթեւութիւնը հարկաւ արանց սովորութիւններուն վրայ կ'ազդէ . մեր կանայք չնչին են մեզի հաճոյանալու համար , պէտք է որ մենք ալ չքօտի ըլլանք զանոնք հրապուրելու համար : Մեր քաղաքական և բարոյական անխարութիւնը , մեր շահերուն և պարտուցը տղէտ ըլլալը , հայրենեաց մտացութիւնը , մեր սնասարժութիւնները , մեր թերութիւնները , մեր չարիք , աս ամեն բան կանանց գործն է : Անոնց բնաւորութիւնն ազգային բնա-

ւորութիւն եղած է . հարկ է որ անոնց մէջ ընդունինք ինչ որ անոնք մենէ ընդունեցան :

Բայց թող մեր մայրերը քաղաքացիները ըլլան , ամեն բան կը փոխուի : անոնք փոխանակ իրարմով ելեւել ընելու թէ ուր ու մանուկն արդեօք աւելի կարմրայտ և աւելի պծնեալ պիտի ըլլայ , թող իրարու հետ մըցին թէ ո՛վ իր սրգեկին՝ սրտին մէջ , ինչպէս բարին Ամիոզ կ'ըսէ , աւելի առաքինութիւն , և մտքին մէջ աւելի ոյժ պիտի սնկէ . այնուհետև Գաղղիայազգէրու նախատիպ օրինակը պիտի ըլլայ : Սքանչելիք օրէնսդիր , ասոնց փոյթ տա նելու ժամանակ է . կանայք զօրս դու կը մոռնաս , անոնք մարդկային ազգին կէսն են . դու դատաւորներ , մարտիկներ , քաղաքացիներ ունենալ կուզես . դու թագաւորութիւն մը , ընկերհաշտութիւն մը՝ Ժաղկալից ծաղկազարդ ընել կուզես . կանանց դիմէ . քան զի եթէ անոնք մեզ բու օրէնքներուդ մտադիր չընեն , բու հանձարոյդ արգասիքը մարդոց մէջ ունայն և սին պիտի մնան : Աղէ , երբ օրէնքներդ կը գրէիր , երբ օրինացդ մատենին ուրուադիծը կը հանէիր , յօժարեցա՞ր արդեօք յիշել թէ կանայք գոն . գիտես թէ մօր մը սէրն ինչ է . զմտաւ ածե՞ր արդեօք թէ անոր ձայնը մեր ականջներուն զառնող առաջին հնչիւնն է . անոր հայեցուածք մեր աչուրները զուարճացնող առաջին նշոյլն է . անոր երգերը առաջին նուագածութիւնըն՝ անոր գգուանքըմեր առաջին հեշտանքն է : Առեցի՞ր աս՝ ամեն ժամերու , ամեն օրերու , ամեն վայրկեաններու ազգեցութիւնը , և ան անջինջ տպաւորութիւնները որ անկէ պիտի ծագեն : Բարւոր է . բայց այս ամենը տակաւին ու այլ ինչ են եթէ ոչ ան թելերէն մէկը որովք բնութիւնը կանանց ամենազօրութիւնը հիւսած է : Աինչդեռ մանկունք ենք , ըզմեզ կը սնուցանեն . երբ այր կըլլանք՝ մեր վրայ կ'ազգեն . մօր սէրը մեզ բարոյ կամ չարի կը յորդորէ . տարիաւորի և

ամուսնոյ սէրը՝ մեր կոչումը կատարեալ կ'ընէ :

Ապա անոնց դաստիարակութեանը ջանալը՝ մեք դաստիարակութեանը ջանալ է : Անոնց ազնուական և բարձր խորհուրդներ տալը՝ մեր մանր մանր կերբերը , մեր մանր մանր սնասարձութիւնները մէկ հարուածով սպանել է : Մենք այնչափ ազնուադոյն պիտի ըլլանք որչափ անոնք լաւագոյն ըլլան . և անոնք մեզ ազնուադոյն չեն կրնար ընել մինչև որ երջանկագոյն չըլլան : Այս օրուան օրս կանայք կը մեռնին՝ երբ անոնց եղած մեծարանքը կը դադրի . մինչդեռ մանկամարդ են՝ կը թագաւորեն , երբ կը ծերանան՝ կը թողուին , կը լքուին : Բայց անոնց ծերութեանը երկայն և տխուր տարիները կըրնան հիացման և ապշութեան տարիները ըլլալ . կարողութիւն մը կայ որ քան գեղեցկութեան կարողութիւնն՝ ի վեր է . այսինքն ան կարողութիւնը զոր պարտաւորութիւնները լուսաւորեալ մտօք կատարելը կը շնորհէ : Ահա միշտ մանկամարդ , միշտ գեղեցիկ ըլլալու հնարք մը , զոր փորձել պէտք է : Բայց բոլորն այսչափ չէ . կին մը որ իր ընտանիքէն պար առեալ կ'ապրի . որ կը կըթուի որ պէս զի ընտանիքը կը թէ՛ որ իր հօգին կը մեծոյնէ որպէս զի իր բոլոր ազդեցութիւնը յաջողեցնէ , ասով միայն հրապուրանաց անմատոյց կըլլայ : Բնութեան կանուխ ինտաքները գեղեցիկ են . բնութիւնը մօր սրտին մէջ տղուն առաքինութեանցն աղբիւրը դրած է . և կուզէ որ մանկան անմեղութիւնը մօրը վարքէն մէջ ցոլանայ , և մայր մը տղուն զգաստութեանը պահապանն ըլլայ :

(Շարունակելէ)
Ա . Մ . Գ .

ԴԵՂԻՆ ՕՁՆ

ՆԻ ԿՈՒՍԿՈՅ ԲՈՒՍՈՅՆ ԳՏՆՈՒԼԸ
Կրակոյ ըսուած բոյն երկար ժամաւ

նակ անճանօթ էր Եւրօպիոյ , նոյնպէս ալ Ամերիկայի այդ բուսոյն ինչ պատճառաւ Կուսիոյ կոչուած ըլլալն , որ թունաւոր օձի խայթումածին ամենէն զօրաւոր գեղթափն է , մանաւանդ գեղին օձին մասացու վիրայ որ երեք վայրկեանի մէջ կը սպաննէ զմարդս :

Առանց շատ մանրամասն քննութեանց ըսելէք որ հիմայ այդ բոյսը Եւրօպիոյ մէջ ալ սկսաւ գործածուիլ , և որուն ազդեցութիւնն փորձով ալ տեսնուած է : Այս բոյսը Արեւմտեան ընկուզիւնոյ տերեւոց կը նմանի և դառնահամ է :

Ստեղծագործութեան անբնական ի կարգաւորութեան ահաւասիկնոր ասպացոյց մ'է այս . գեղըն՝ բնութեան հարուածոցդէմ , վտան զի մարդս յետ իւր նախնական կատարելութիւնն կորսնցնելու , աշխատութեան և հայթայթանաց դատապարտուած , բնութեան հարուածոց դէմ ինքզինքն պահպանելու միջոցներ կը գրանայ , բայց մտօքն միայն , զոր Աստուած իւր անհուն բարութեամբ և ինքնօրէն կամօքն թողուց մարդուս ուրիշ բերաւոր արարածոց վրայ բացարձակ իշխանութիւն տալով :

Հարիւր յիսուն տարիէն աւելի կայ , խառնածնունդ Ամերիկացի գերի մը Օրէնոք գետոյն եզերքէն կանցնէր . Կուսնայի մօտերը , քիչ հեռու Օրէնոքէն որ Մեքսիկայի ծոցը կը թափի , քանի մը օրէ 'ի վեր այդ վերոյիշեալ գերին կ'ուզէր ընկնել օտարակոյնի անհանգիստ օ . հոգած ուշադրութեամբ մը , որ ամէն մէկ վայրկեան թունաւոր սողնոց դաշտի մը մէջ օձերու վրայ կարծէ կոխել :

Ծառերը կը զննէր , բոյսերը կը դիտէր , որոնց խիտ առ խիտ տերեւներուն տակ վտանգաւոր կենդանի մը կրնար ծածկուիլ :

Յանկարծ կանկ առաւ գերին փշոտ Հնդկաթղթեւոյ մը քով և գետինն ինկուերեսի վրայ . մեռած չըլլալն՝ անդամներուն զոզգրդալէն կ'իմացուէր . քանի մը

քայլ հեռու խեղճ գերին սոսկալի օձ մը տեսեր էր , որուն աեսակը լեցուն է այն աշխարհները : Այլանդակ ու ահադին օձ մը չէր , կամ վիթխարի սողուն մը որ թմրած , գետի մը եզերք կամ անտառի մը մէջ , փոթորիկէն ջախջախեալ ծառի կոճեղ մը կը նմանի ճանապարհորդին . այնչափ մեծ չէր , որչափ որ Եւրօպա բերուած օձերը մեզի զարմանք կը պատճառեն :

Գեղին օձ մըն էր . ով որ զինքը այդպէս փոքր ու նուաստ հասակովը տեսնար , չէր կրնար հաւատալ որ այդ տըկար կենդանին լորամարդի մը սպաննելու չափ թոյն ունենայ . բայց սակայն այդ տկար կենդանոյն ամենաթեթեւ խայթն ալ բաւական է զմարդ սպաննելու . այս բանս լաւ գիտնալով գերին ամենաթեթեւ շարժմունք մալ ընելու կը դուշանար . բոլոր Ամերիկայի թագաւորութիւնն ալ խոստանային՝ աչուրները վեր վերցնելու չէր համարձակէր . սիրով տասը տարի իր կեանքէն զօհել յանձն կ'առնուր թէ որ կարելի ըլլար հեռանալ այդ վտանգաւոր կենդանիէն : Բայց դեռ թշնամին իր տեղը կեցած էր , գոյնդգոյն գլուխը չորս կողմն պարուրած և դարձնելով . Թաւիշանման ու անուշ աչուրները կայծակի պէս կը փայլէին : Հանդատութեամբ ու հեշտութեամբ մաքուր օդ մը ծրծրելով և մարմնոյն ամէն մէկ կողմն փոփոխակի արևուն դարձնելով , կարծես թէ իր սահուն փայլունութիւնը կ'ուզէր ցուցնել : Ալ որ չգիտնար վտանգը , այդ փափուկ ու աշխոյժ կենդանին տեսնելով զուարթութիւն մը կը զգար . քան թէ սոսկունն :

Բայց մէյմ'ալ յանկարծ սկսաւ ասդին անդին խտտէ խտտ , արմատէ արմատ ցատքուտել , մետաքսի շոշափման նման տկար ձայներ հանելով . խեղճ գերին վախէն ու զողէն կը մեռնէր . քանի մը վայրկեանէն՝ աւելի մտա և որոշ ձայն մը լսեց . խոտերը աչքին կենդանացած կ'երևային . երևակայութեամբն օձերու

ընտանիք մը կը տեսնար որ իր վրայ կը յար-
 ձակէին . կարծէր թէ ալ վերջին վար-
 կեանն հասած էր , և յուսահատեալ
 քաջատու թեամբ մը զուխը վեր վերցը-
 նելու յանդգնեցաւ , բայց վերջին աստի-
 ճանի զգուշութեամբ և թերեւս օձէն ա-
 լելի թեթևութեամբ , որուն թոյնը ար-
 դէն երակներուն մէջ ծաւալած կը կար-
 ծէր . բայց անակնդէկալ տեսարան մը
 զարմացմամբ և միանգամայն ուրախու-
 թեամբ լեցուց զինքը . օձը թռչոյ մը
 հետ կը պատերազմէր . գերին ան ատե-
 նը , զՍտուած օրհնելով իմացաւ . որ
 օձին տախնասն ու շարժումներն իրեն
 համար չէին , և սկսաւ փախչելու պատ-
 րաստուիլ . իսկ երբոր տեսաւ որ օձը
 ուժը կորսնցուցած գրեթէ յաղթուելու
 վրայ էր , հետաքրքրութիւնը շարժեցաւ ,
 և ուղեց օձին և թռչոյն նոր տեսակ պա-
 տերազմին վերջը տեսնալ : Եւ յերաւի
 զայրաբէն կռիւ մըն էր , դոյն զգոյն փե-
 տուներուն տակ ծածկած մտղելով և
 սրածայր կտուցով թռչունն խոր վերքեր
 կուտար իւր ախոյեանին , որ սաստիկ կատ-
 ղած , մէյմը խոտերուն տակը կ'ամփոփ-
 ուէր , կը գալարէր , մէյմը օդուն մէջ
 կը ցատկուտէր , ամեն խորամանկութիւն
 հնար և ուժ կը բանեցընէր . և իր թըշ-
 նամոյն հարուածներէն ազատելու հա-
 մար երբեմն գետին մէջ ալ կը նետուէր .
 բայց թէ խոտին տակ , թէ օդուն մէջ ,
 ինչուան ջրին երեսը իր թշնամին կը
 գտնար , և նոտ կատաղութեամբ կռիւը
 կ'սկսէր : Բայց երբեմն երբեմն թռչունը
 ազատ կը թողոր օձը , և վիրաւորեալ ու
 արիւնաներկ թակերով մօտ թփի մը վը-
 րայ կը թռչէր , և կրտուցովը տերև մը
 փրցընելով աճապարանօք կը կրէր , և գար-
 ձեալ կռուելու կը դառնար . իսկ գերին
 ապշած այս նորածե կռիւը կը դիտէր , և
 աւելի կը զարմանար օձին այնպէս կիսա-
 մեռ մնալուն և թռչոյն ժրու թեանը վը-
 րայ առած վերքերէն վերջն ալ . ինքնի-
 րէն կը մտածէր թէ ինչպէս թռչուն մը
 կրնար օձ մը սպաննել և ամենին չը վնա-

տուիլ անոր թոյնէն : Այս մտածու թիւննե-
 րով միտքը կը խռովէր , և տեսածները ե-
 րազիւր կարծէր : Բայց իրաւ ցննէ ամէն տա-
 րակոյս փարատած էր , օձն անշարժ գե-
 տինը փռուած , և թռչունն հոգնած թե-
 վերով զարկահար աչուրնէրով , և դրժ-
 ուար շնչառութեամբ օձէն քանի մը քայլ
 հեռու տարածուած էր : Թռչոյն այս
 անհանգիստ վիճակը շատ երկան չտեց ,
 դարձեալ այն մօտ թփին վրայ թռաւ և
 լաւ մը ուտելէն ետեւ , թակը թօթուեց
 և կուսին տեղը դառնալով իր թշնամոյն
 դիակին վրայ կեցաւ , և կտուցովը լը-
 գեց մաքրեց խոտնակած փետուրները և
 յաղթութեան ձայն մը ճուռօղելով թը-
 ռաւ :

Սչնան գեղեցիկ առաւօտ մըն էր ,
 Գերեզոյն այս դիպուածէն վերջը , նոր լուր
 մը բերնէ բերան կը տարածուէր Բարա-
 քաս քաղքին մէջ . Ժողովուրդը հրա-
 պարակին մէջ զիզուած էր , կարծես
 թէ բոլոր շրջակայ քաղաքներուն բնա-
 կիւքը իսօք դրած էին նոյն առաւօտը այն
 հրապարակին մէջ գտնուելու , իբր թէ
 մեծայիշատակ օրու մը տարեգարձն
 ըլլար : Հրապարակն ամբիթէտարօնի
 կերպով զարդարուած , ցլամարտի հա-
 մար պատրաստուած ասպարիզի մը կը
 նմանէր , իսիտ առ իսիտ զիզուած Ժողո-
 վրդեան տեղ չէր բաւեր . բոլոր նստա-
 րաններն բռնուած էին և զեռ անհամար
 բաղմուժիւն մը դուրս մնացած էր : Քա-
 ղաքապետին համար բարձրացած աթո-
 սին դիմաց՝ զինուորական երաժշտու-
 թիւնը ազգային երգ մը կը նուագէր :
 Քաղաքապետին ներս մտնելով խոր լը-
 ուութիւն մը տիրեց ամբիթէտարօնին
 մէջ . մինաւոր մարդ մը , առջևէն տակառ
 մը զլորցընելով և ձեռքը մախաղ մը ,
 ասպարէզ ելաւ : Ծրէնօքի գետեզերքին
 գերին էր . յարգութեամբ ողջունելով
 զԺողովուրդը , տակառը բացաւ և օձ մը
 հանեց . բոլոր բաղմուժիւնը այնպէս
 բարձրաձայն սկսաւ ինչպէս որ քաղաքա-
 պետին հրամանը հաղիւ հանդարտացուց :

գերին արհամարհանօք մը նետեց օձը ,
 « այս , չէ » ըսելով . « Լինքնիրենը մտեր
 է , այս չէ իմ ուղածս » դարձեալ բանա-
 լով տակաւը սողուն մը հանեց , որուն
 թոյնը՝ առանց մեռցնելու , սոսկալի ցա-
 ւեր կը պատճառէր . բազմականն այս ան-
 դամ , չի ծիծաղեցաւ , հասաւ միայն
 քրթնիւն մը կը լսուէր . գերին թեր բա-
 ցաւ և խածնել տուաւ . պայծառ արիւն
 մը սկսաւ վազել . սարսափմը տիրեց ժողո-
 վըդեան վրայ , և իմացաւ որ զուարճա-
 նալու համար չէր ժողուած . գերին մա-
 խաղը քակեց , որուն մէջ միայն տերե-
 կար , և մաս մը առնելով՝ կերաւ :

Գարձեալ տակաւին մօտենալով ու-
 ըրիչ օձ մ'ալ հանեց որ գերեւոյնդ լիսոյն վը-
 ըսյ պարուրած և դաշտուելով՝ լուռ
 սարսափ մը կազդէր հանդիսականաց .
 այս օձը անհրաժեշտ և երկարատանջ
 մահճը կը բերէր , սկսաւ գերին գրգռել ըզ-
 կենդանին և ձախ թեն բերնին մօտե-
 ցուց , և հանդիսականաց դառնալով
 կրկին վերբերն ցըցուց : Բայց դեռ այդ
 քաջութեան հանդիսին վերջը չէր հա-
 սած : Յետին ու ծանր փորձ մ'ալ կար
 ընելու . ժողովրդեան նշան տուաւ ու-
 շաղբութիւննին իր վերջի փորձին վրայ
 դարձնելու :

Ի նշալիս յազթօական աղնիւ զգաց-
 մամբ՝ հանդիսականաց ներկայացուց Օ-
 ըննող գետեզերքին զարհուրելի օձը , այն
 դեղնագոյն օձը որուն խայթը անըմբռ-
 նելի արագութեամբ մահ կը պատճառէր .
 Վիշապին գրկէն բռնած՝ սանձած էր
 անփնաս , երբ հանդիսականք իմացան Օ-
 ձին տեսակը և մահաբեր ըլլալը , այն
 ատեն բացաւ կուրծքն և միւս ձեռքով
 մախաղէն փիմը տերեւ պատրաստելով ,
 զրգոնց կենդանին իր սրտին վրայ լայն
 վերք մը բացաւ : Հնչեց ամփիթէատրո-
 նն զարհուրանաց և սրահուցման աղա-
 դակներով . Բաղաքապետն թմբկաց ու-
 ըրտացող ձայնով լուծիւն հրամայեց
 հրապարակին , իսկոյն խոր հանդարտու-
 թիւն մը տիրեց : Կարծես թէ բոլոր

բազմութիւնը վերաւորուածին մահուան
 կ'ըսպասէր : Ժամ մը անցաւ և ոչ ոք
 մեռաւ :

Հետաքրքիր ժողովուրդն սկսաւ քն-
 նել հարցնել գերեւոյն չմեռնելուն դաղտ-
 նիքը այնպիսի մահառիթ թոյնով . իսկ
 գերին մախաղը կը ցըցունէր . բայց բազ-
 մութիւնն՝ անհամբեր գտած զիւտը կու-
 ղէր իմանալ . գերին տակաւին մօտեցաւ
 նոյն տեսակէն փոքր օձ մը հանեց և վան-
 դակէ մ'ալ թռչուն մը՝ որուն փետուրնե-
 րը կտրուած էին . և Օրէնքի գետեզեր-
 քին քով հանդիպած օձին և թռչնոյն
 կոխը բազմութիւնն ալ տեսաւ , և գո-
 վեց զգերին , որուն վտանքը այնպէս բա-
 րեբաղդ զիւտի մը պատճառ եղած էր . իսկ
 թռչունն սպանեց զօձը և տերուններն
 կերաւ :

Ահաւասիկ հարուած մը վերցուեցաւ
 Սմերիկոյ վրայէն՝ Բաղաքապետը գերեւոյն
 մօտենալով յանուն աշխարհիս ազատ քա-
 ղաքացի անուանեց զինքը , և 230,000 Ֆր-
 ւանդի եկամուտ սահմանեց , և այն բոյսը՝
 որուն յատկութեամբ թոյն չէր ազդեր ,
 թռչնոյն անուամբն կուակոյ կոչեց :

Ինչուան հիմայ Սմերիկոյի սեղաննե-
 ըուն վրայ այս կուակոյ տերեւը կը գտնուի
 և մասնաւորապէս դեղացուց անակներու
 մէջ : Այս տերեւով անփնաս մընալով ա-
 պահովութեամբ անտառաց մէջ կրնան
 մանալ : Բնակիչները շատ անգամ ,
 այդ տերեւին ջրովը կը սպտուաս-
 տեն թեւերնին , և թունաթափ զօրու-
 թիւնն արեան շրջանին հետ խառնուելով
 թունալից թշնամեաց դէմ աներեւոյթ
 զէնք մը կը ըլլայ . և թէ որ օձի մը խայթ-
 ուածքէն երակ մըն ալ բացուի , այս մի-
 ջոցով արիւնն դաղրեցնելով , անձն ան-
 փնաս կը մնայ : Առանց այս տեսակ զու-
 թեանց բնակչաց մեծ մասը զոհ պիտի
 ըլլար սողնոց :

ՊՏԱԳՈՒ ՍՄՈՒՄՆՈՒԹՒՒՆ

Տես թիւ 9 .

— Թագուհին ինչ օժիտ պիտի բերէ՞ :
 — Այն որ ես անոր պիտի կարենամ ընծայել , իւր բարի վարքը , աշխատութեան սովորութիւնը , սիրալիր բնութիւնը , և իւր անկեղծ սէրը :
 — Ատոնք հաց չեն տար :
 — Ժամանակով , աշխատանք և համբերութեամբ կը վաստակինք :
 — Վասարկած հացը աւելի լաւ է : Դուն զՄարիամ , մեր հարուստ վարձակալին աղջկիւր ուզելու ես :
 — Ես , Մարիամը իւր բոլոր երկիրներովն ալ չեմ ուզեր , հպարտ , վայրենի , չեղամիտ աղջկի մըն է , թէ որ մէկ քանի աղէկ ձիւրքեր ունենար , մինչև հիմա ինձի չէր մնար , և ամուսնանալու համար չէր սպասեր որ քսան և վեց տարեկան ըլլայ :
 — Արջափշիմար են երիտասարդ երբոր բաղդը գէմերնին կեղծ կը մերժեն :
 — Բայց ես ոչ երբէք պիտի կարենամ գոհ ըլլալ . սիրտս ոչ երբէք պիտի կարենայ գոհանալ թէ որ դատապարտուիմ բոլոր կեանքս այնպիսի կնկան մը քով անցնելու որ ամէն վայրկեան կը բարկանայ , որ ամէնեւին չժպտիր և շտապահարկ երեսն մը չցուցուներ . որ չպիտի կրնայ տուն մը կանոնի տակ բռնել և ուրուն , մէկը խօսք մը պիտի չկարենամ ըսել առանց դիմադարձութիւն կրելու :
 Ա՛հ , Հայր իմ , հրաման տուէք ինձի որ կարենամ այնպիսի կին մը խնդրել որ այնչափ հարուստ չըլլայ , բայց կարենամ սիրել : Թագուհին ամենէն աւելի ինձի պատշաճ կերևնայ :
 — Գնա՛ բանդ , Մարիամ հօրը հարստութենէն ՚ի զատ , ուրիշ հօրեղբոր մը հարստութիւնն ալ պիտի ունենայ , որ արգէն կորացեալ է տարեօք : Գիտե՛ս անիկա շատ պակասութիւններ կը զօղէ : Վերջապէս , տղայն , ընտանեացը տուած ճանճութիւններէն յոգնած Մարիամը

կին կուզէ , ընդդէմ իւր մնայուն տարփանաց , խնդիրն ալ կընդունի : Սիրտը Թագուհին սուեր էր , ալ միայն Մարիամայ ձեռքը կը մնայ տալ , անոր հետ կամուսնանայ , ինչպէս որ յառաջուց գուշակած էր , եղաւ : Միւս ամսական ընկերութիւնը ամուսնոյն առաջին զգուանքը չըլտուելու տեղ , կաւելցնէ զանոնք : Մարիամայ պակասութիւնները օրէ օր աւելի յայտնի կըլլան , իւր հարստութեանը վրայ հպարտացած , երկիր կը յանդիմանէ ըսելով թէ ինքն է որ անոր հաց կուտայ , անոր համար ամենեւին պատուախորութիւններ չունի , երկին ալ կը սկսի զայրանալ և ցանաւ : Կտանէ կը քալէ , երբեմն իւր սէրը ուրիշ տեղ կը տանի , աշխատանքէ կ'զգուի , խաղամուսնու զխէն ելած մարդիկներու հետ իւր կընտը հարստութենէն ինչ որ կրնայ փրցնել նէ կը վատնէ : Ծնողքը ուզել էին զինքը հարստացնել , այն ալ վերջապէս իր որդուցը ժառանգութիւնը կը ւժմնցունէ և կ'աղքատանայ : Չէր պատգրուին (բօրակը) մէկը , միտքը կը դնէ որ իրեն սեփական կին մը ունենայ նէ աւելի լաւ ծառայութիւն կընդունի քան թէ ամուսկանով սպասուհի մը , վասն զի ինքը ուշադրութեանց խնամաց և զուարճութեանց պէտք ունի : Մազերը ճերմկած , երկու խարան (ետքը) և աջ աչքին վրայ կեղանք մը ունի , բայց քսակը ստակով կը զեռու : Եղիսաբէթ բարի , սիրուն , առաքինի , հնազանդ բայց աղքատ է : Մեր ձերուն կին ուղածն ալ այս է , կը փախաքի զայն ՚ի կնութիւն առնուլ . չըյուսար զայն սրտի իրաւամբ ստանալ , այլ ստակի թշուառ աղջկի , ինքն իրեն դեղեցիկ ապագայ մը ընտրեր էր , խելօք , աշխատակէր , և անարատ սովորութեանց տէր երիտասարդ մը , ըսեր էր իրեն որ երջանիկ պիտի ըլլար եթէ իրեն կինը ըլլար և Եղիսաբէթ կուրախանար երբ այս ամուսնութեանը վրայ կը մտածէր :

Երբեքսկէն :

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՔԱՏՐՈՆ

1863 Մարտի 27 :

Վերոգրեալ թուականը Հայ տրտերու և Հայ դրացմանց նոյնքան դառն ազդեցութիւն ունի, որքան 1860 Մայիս 24 թուականը սխալի ազդեցութիւն ունեցած է: Ճշմարտութենէ և բացարձակ անկողմնա սիրութենէ չչեղելով կրօնեք թէ և թէ ներքին որ և է պատճառ ունեցած ալ ըլլար այն եպիսկոպոստոսանաց Հեղինակը այս անուրանալի է որ մէկ իրաւա սուլթան անջին ու բաշարք վարուած ըլլալու դատա պարտութենէն չլինար արդարանալ, քանզի եղելու թիւնը Հայ հասարակութեան դէմ, ընդհանուր հանդիսականաց դէմ անպատու թեան քայլ մը առնել էր, և կրնանք ենթադրել թէ Հայ հասարակութիւնը այս մասին անդայ ըլլայ . . . :

Բայնք, դարձեալ կրօնեք, եղելու թեան Հեղինակը որ և է ներքին անբասիր ըլլալու իրաւացի պատճառ ալ ունենար՝ դարձեալ չկրնար անմեղաբեր մնալ:

Այլ մենք, առանց մանրամասն տեղեկութիւն ստանալու, ընդարձակորէն խօսել չուզելով մեր այս մասին ունեցած կարծեք առ այժմ կրլենք:

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ

ՅՕՍԹ ԵՒ ՄԱՐԿՐԻՏ
ՔԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ
ՅԵՐԻՍ ԱՐԱՐՈՒԱՑՍ

Այս վերնագրով գեղեցիկ տպագրութեամբ թատերգութիւն մը ելած է որուն վրայօք գազաբար մը տալու համար Մեծարգոյ Թարգմանչին յառաջաբանը հոս կրլենք:

ՅԱՌԱՋԱԲԱՆ

«Այն ուսմունքն օգտակար ու բարի է՝ որն օր ժողովրդեան ճաշակն ու բարքը հրահանգելու կը ծառայէ»:

Այս դրութեամբս չենք կարծեր բարոյական սկզբանց հակառակող դռնուիլ: Ժողովրդի մը բարքն ու ճաշակն հրահանգելու՝ անասարակոյս իւր բարոյական յատկութեանցը վրայ ազդեցութիւն մը ունենալով կրնանք յաջողիլ: Անուրանալի ճշմարտութիւն մ'է՝ որ գեղեցիկ դարութեանց ճաշակն ազգի մը մէջ տարածելն՝ դարգացման առաջին և զժողովրդին քայլն առնելն է: Շատ բանասէրք գեղեցիկ դարութեանց դրութիւնն ազգի ճանչնալով ըսին թէ, « Բանասէրք իրենց ազ-

դու դրութիւններովն աւելի սրտից իշխեցին, քան թէ հզօր աշխարհակալք իրենց զօրաւոր բանակներովն բերաւար երկիրներու: Բաճներնէս կը հետեւի թէ ազգի մը բարոյական յառաջադիմութեան առաջին և գլխաւոր պայմաններէն մին ալ բանասիրութիւնը կրնայ համարուիլ, որուն դժուարին և երեւելի ճիւղերէն մէկն ալ նաեւ թատերգութիւնն է: Եւ իրաւամբ՝ թատրոններն հասարակաց բարոյն, զդացման և ճաշակին նուիրեալ ճշմարտներն կրնանք կոչել, ըստ որում ժողովուրդք հոն յաճախելով, բարի գգացմանց և դիւցազնական առաքինութեանց անձնուորեալ իրականութիւնը գգաւալէս կը նկատեն:

Խիստ մօտ ստեղծներս կը տեսնենք որ՝ մեր Ազգն ալ ինչպէս միշտ բարեաց հետեւող, և թատերգութեանց օգտից խեղամուտ՝ Եւրոպիոյ անհուն յառաջադիմութեան արմատը զննելով, դժուարին և իւր կարողութենէն վերձեռնարկութիւն մը ըրաւ, այսինքն Արեւելեան թատրոնի հաստատութիւնը: Մենք՝ որ ըստ բաւականի Եւրոպիոյ հռչակաւոր քաղաքներն ու թատրոններն յաճախած ենք, ճշմարտութենէ չչեղելու համար կ'ըսենք թէ Արեւելեան թատրոնը՝ ոչ սակաւ յառաջադէմ վիճակի մէջ կը գտնանք իր այժմու դրութեան մէջ: Թէպէտեւ անթերի ըսելն ալ կայր կուսակցութիւն մը կը համարինք:

Մեր նայտաւան հոս Արեւելեան թատրոնին էութեանը ջատագով կամ սողտանող հանդիսանալ ըլլալուն համար, Արեւելեան թատրոնն իւր ամեն թերութիւններովն հանդերձ՝ Անձնատուէր և ազգասէր գգացման տէր և զոգ անձանց բազմալսատակ արդիւնքն ըլլալով կ'ընդունինք, և այս արդիւնքը անպօր Ազգի մը համար՝ բարձր ծառայութիւն մը կ'անուանենք և անոր յարատեւութեանն համար թափուած ճիւղը՝ վսեմ:

Այսպիսի ազնիւ դիտաւորութեան մասնակից ըլլալու փափաքն յորդորեց զմեզ՝ առանց բանասիրական ճաշակէ դուրի ըլլալին նկատելու՝ ներկայ թատերգութիւնա՝ որ մեր օրերն անգղիական լեզուաւ շարադրեալ և մեծ յաջողութիւն գտած է յԱնգլիա՝ թարգմանել ազգային լեզուաւ և յուսալ օր մեր այս զոյգն երկասիրութիւնը եթէ ոչ վարձատրութեան՝ գէթ և ոչ արհամարհանաց արժանի սխալ դատէ՝ Արդոյ Հասարակութիւնը:

ԱՌԻԿԱՍԵԱՆ

ԽՐԲԱՂԻՐ—ՏՆՕՐԷՆ
Ա. ՃԵՎԱՆԻՔՅԱՆ
Ա. ՀԱՄԱԶԳՈՍԻՆ ՏՊԱՐԱՆ